



Մ Ա Տ Ա Կ Ա Տ Ց

ԹԻՒ 23

1890

ՀՈԿՏԵՄԲԵՐ

## ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

“ Ծաղիկ Մանկանց „ Հանդիսի

Պշտութեամբ կարդացէք:

Հայո մեր վազեմի սովորութեան, պարտաւորութիւնն մ'է մեզ համար հանդիսիս այս թուոյն մէջ ակնարկ մը նետել անցնող շրջանին վրայ և պարզել նոր շրջանին մէջ մեր ուղղութիւններն և այն կարգագրութիւնները զորսընելու մոտագիր ենք 1891 տարւոյն մէջ:

Առաջին բանն զոր պարտաւոր ենք ընել, այս առաջին էջին մէջ, յիշելն է անուանքն այն անձանց՝ որք սիրացօժար կ'աշխատակցին մեր հանդիսին հա-

մար: Երախսոագիտական ոլարտք մ'է վոր կը կատարենք մեր թերթին բարեկամաց և աշխատակցաց որք իրենց նիւթական և բարոյական աջակցութեամբ այս հրատարակութեան ձեռնարկելնէս ի վեր, աջակից կը լինին մեզ: մեր աղնիւ աշխատակիցք եօթն ամերէ ի վեր կը զարդարեն թերթիս էջերը գեղեցիկ յօդուածներով, ընտիր բարոյավէպերով և գրիստոնէական բարձր բարոյականով մը և թերթո կ'ընեն մանկանց հա-

մար ճշմարիտ ծաղկաստան մը : Հրապարակաւ մեր չնորհակալութիւնները կը յայտնենք առ Գեր . Տրդաս վարդ . Պալեան . Ազնիւ ափիցին Մ . Մամուրեան . Ազնիւ Հայուհին (Կարնեցի) . Մեծասպատիւ Տեարք Ռ . Յ . Պէրալէրեան . Աղեքս . էֆ . Փանուեան . Յ . Թ . էֆ . Դայաեան . Կ . էֆ . Ուկեան . Աւետիս էֆ . Կիւլսէնկեան . Մ . էֆ . Մօզեան . Ալեւոյթ . Ս . էֆ . Խանձեան . Բագրատունի (Կարնեցի) . Յ . էֆ . Պատմանեան . Պ . էֆ . ՈւրՓալեան . Ն . էֆ . Գասապեան . Մանիշակ . Յ . էֆ . Շահումեան . Սեպուհ էֆ . Մօզեան և այլ ամեն մեծարոյ Տեարք , որք մեր թերթին փայը կը յաւելուն իրենց անձնուելը աշխատասիրութեամբ :

Անարդարանալի պարտազանցութիւն մը պիտի համարուէր եթէ ի մասնաւորի չը յիշատակէինք Մեծ . Մի Հրան էֆ . ՄօԶեԱնի անունն՝ որ հինգ տարիներէ ի վեր ստանձնած լինելով հանդիսիս դիմաւոր աշխատակիցի պաշտօնն , յարատեւ կերպիւ կը հայթայթէ թերթիս գեղեցցիկ թարդմանութիւններ , մանկական և դիմական յօդուածներ և արդէն ազնիւ էֆէնտին դեռ նոր յանձնեց խմբագրութեամս իւր քրտնաջան աշխատութեանց մի նոր պաշտրն՝ զարպիտի հրատարակենք յառաջիկայ շրջանին մէջ :

Երկրորդ պարտականութիւն մունինք կատարելու . չնորհակալութեամր կը յիշատակէինք մեր ազնիւ Գործակալաց ջանքն , որք իրենց աշխալցութեամր թերթիս ծաւալման ամենէն դիմաւոր մղիչն եղան և գրեթէ այդ Մեծ . Անձանց կը պարտինք թերթիս ծաւալման գաւառաց մէջ :

Չնորհակալեաց կրկնակի պարտականութիւններն կատարելնէս յետոյ , պար-

գենք այժմէն մեր բնթերցողաց հանդիսիս նախորդ շրջանն և արդի վիճակն :

Դրեթէ հանդէսս հրատարակել ձեռնարկելնէս ի վեր բարեկամներու և բաժանորդներու կազմէ գրաւոր և բերանցի հարցում մ'եզոմծ է մեզ . «Կարելի չէ՞ արդեօֆ Ծալիկ Մանկանցի շաբարականի վերածի , և նիւթերու մէջ զանազանութիւն , աւատութիւն գնելով նորա սիւները զարդարել աւելի լուրջ յօդուածներով , որով թերթըս ամէն կարգի անձանց համար ընթեռնի լինի : » Այս հարցմանց պատասխանած ենք մեր տուարկութիւններն յայտնելով . այս անգամ կրկին միենայն հարցն լինելով , հարկ կը համարինք ի պատասխանի այդ հարցման պարզել թերթիս արդի վիճակն . այն առեն եթէ շաբաթականի վերածման վավիաքողք հաճութիւն տան մեզ , մեք մեր կողմանէ պատրաստ ենք հանդէսս շաբաթականի վերածել :

Ծալիկ Մանկանցի ներկայ շրջանի բաժանորդաց թիւն է 280 , որմէ հանելով դպրոցաց և բարենալատակ հաստատութեանց նուէր տրուած 24 օրինակն , կ'ունենանք ընդ ամէնն 256 բաժանորդ , որոց 130 գաւառացի են , իսկ 126ն Պօլսերնակ :

Գաւառացի 130 բաժանորդաց 69ը վճարուած են , այսինքն  $69 \times 40 = 2760$  զշ . Պօլսց 126 բաժանորդաց 94ը վճարուած են , այսինքն  $94 \times 30 = 2820$  զշ . միացեալ բաժնեգինք դեռ չ'են գանձուած : Հետեւաբար սասն և մէկ ամսոյ մէջ գանձուած ստոմին է 5580 զշ . ապասիկ ունենալով գաւառաներէն 61 բաժնեգին 2440 զշ . և Պօլսէն 32 բաժնեգին 960 զշ : Եթէ կարելի ըլլար ամէն բաժնեգիններն ես գանձել , պիտի ունենայինք 8580 զուրուշ :

Այս վիճակն ունի թերթիս եկամուտն .  
քննենք այժմ ծախուց վիճակն , տես-  
նելու համար թէ՝ շահն ծախուց կը  
համապատասխանէ՞ և թէ երկու կողման  
թուոյն մէջ ի՞նչ մեծ տարբերութիւն  
մը կայ և զոր ջնջելու համար ի՞նչ մեծ  
զոհողութիւններ ի գործ կը դնենք  
երբեմն :

Մէն մի թերթի թղթոյ ծախք	50 դշ.
Գրաշարի և տպագրիչի	120 »
Չրուիչի	20 »
Արտօնագրի վարձք	21 »
Թղթատարութեան	35 »
Պատկերաց համար տոսախ	25 »
Գումար	270 »

Իւրաքանչիւր թերթ 270 դուրուշ  
ծախք մ'ունենալով՝ 24 թերթի ծա-  
խուց գումարն է 6440 դուրուշ : Ամե-  
նէն անհրաժեշտ և կարևոր ծախքերէն  
մին պիտի մոռնայինք եթէ այս գումա-  
րին վրայ չ'աւելցնենք 6—700 դշ . ի տո-  
րեկան գումար մը՝ զոր յատկացուցած  
ենք մասնաւորաբար եւրոպայէն բերել  
տրուած պատկերազարդ գիտական եւ-  
ուսումնական թերթերու և գրքերու  
համար , բայց մենք 500 դահեկան դը-  
նելով՝ կ'ունենանք բովանդակ ծախք  
6940 դուրուշ Մայիկ Մանկանցի 24  
թերթը կանոնաւորապէս կարենալ երա-  
սարակելու համար :

Եւ այժմ կը հարցնենք այն ամէն Ազ-  
նիւ Անձանց որք փասիաք յայտնած են  
մեզ թերթու ընել շարաթական հանդէս  
մը , կարելի՞ է արդի վիճակին մէջ ա-  
ւելի մեծ զոհողութիւններու ձեռնոր-  
կել , քանի որ ծախքը չ'համապ առաս-  
խանէր բնա՛ւ եկամուտին . և թէ՝ այս  
երկու թիւերը միշտ իրարու անհաջո-  
թշնամիներ կը մնան հակառակ մեր  
այնքան աշխատութեանց և զոհողու-

թեանց . ի նկատի առնլով տպարանին  
այս մասին բրած ուրիշ ծախքերն , եւ  
այն բազմաթիւ պատկերներն զորս կը  
փորագրենք տոսախին վրայ մանրագէ-  
տին աջակցութեամբ՝ ի վեաս մեր ա-  
չաց : Սրգէն մեք այսպիսի հրատարա-  
կութեան մը ձեռնարկած վայրկեանէն  
ի վեր վարձքերնիս Ասուուծմէ առնելու  
յօյսով՝ ուխտած էինք հրատարակաւ ո-  
և է աշխատութիւն չը խնայել թերթն  
ընելու ընթերցման արժանի հրատարա-  
կութիւն մը , և թերթին բերած հա-  
սոյթը թերթին համար ծախսել . մեք  
այս խոստումն կատարեցինք և աւելին  
ըրինք մեր կողմանէ ևս ծախսելով . ա-  
ւելցուցէ՞ք սոցա վրայ այն մրցանակ-  
ներն Փոքրիկ Տիլու մը Յուշավլիպն , թրգ .  
Տիկին Մ . Մամուրեան և Պահապան  
Հրեւսակի Պանդոկը , թարգմ Պարոն Գ .  
Տիլովէրէ , զորս ձրիաբար նուիրեցինք  
նախորդ շրջաններուն մէջ :

Մեր նպատակին և սկզբան հաւատա-  
րիմ գտնուելով շարունակեցինք այս  
գործը . այսուհետեւ չ'ենք խաբեր մեր  
անձը պատմիր յօյսերով և ակնկալու-  
թիւններով . կը ջանանք լուելեայն աշ-  
խատիլ թերթիս պայծառութեան հա-  
մար և յուսով եմք թէ՝ այս ընթացք  
կը գնահատուի մեր արգի բաժանորդ-  
ներէն որք ըստ իրենց կարգին կը շա-  
րունակեն մեզ իրենց աջակցութիւնն և  
իւրաքանչիւր բաժանորդ՝ բաժանորդ  
մ'ևս գտնելով , մեր թերթին սպագայն  
կապահովուի :

Մեր հանդէսը իւր նոր շրջանին մէջ  
միւնոյն նպատակին պիտի ծառայէ .  
պիտի պարունակէ մանկանց օգտակար  
յօդուածներ , շահաւէտ ծանօթու-  
թիւններ ամէն գետաքրթրական իրերու  
վրայ . գիտական և ուսումնական յօդ-  
ուածներ , պատմութիւններ նոր գիւ-

տերու վլոյ . նշանաւոր անձանց կենապղբութենէն , հին և ժամանակակից պատմութենէն քաղըւած . ճանապարհորդական տպաւորութիւններ , աշխարհագրական գիտելիքներ , բնութեան հրաշալեաց պատմութիւնն , խաղեր , զուարձալի վէտեր , մանաւանդդպրոցական խաղեր , այս ամէնը սիրուն և հետաքրքրական պատկերներով զարդարուն , այնպէս որ տարւոյն մէջ ձեր թերթերն իրարու քով գալով՝ պիտի կազմեն ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ մը , մանուկներու և երիտասարդաց ընթերցման արժանի :

Ինչպէս խոսապացոծ էինք , 1888 տարւոյ Յուրատան Մանկանցի պակաս մը նացած հինգ թերթերն , զորս մեծադիր հրատարակած էինք , վերտափն ներկայ դիրքին վերածելով տպել , նոյնը պիտի կատարենք , 1890 տարւոյ 24րդ թերթն աւարտելէ յետոյ , այնպէս որ , 1888 տարւոյ բաժանորդք իրեանց 5 թերթ պակասն կը լրացնեն , իսկ 1890 տարւոյ բաժանորդք , այն 5 թերթերն ձրի ստանալով ներկայ տարւոյ Ծադիկ Մանկանցի սկիզբը միատեղ կազմելով շարունակութիւնն կ'ունենան :

1891 տարւոյ բաժանորդք , Յուլիս 1ին նուէր պիտի ստանան 200 երեսէ բազկացեալ գեղեցիկ և սիրուն բարոյավէլ մը երկու ԱՐԻ ԱՐՏԵԲ անուամբ , զոր Փրանտերէնէ դոզարիկ ոճով թարգմանելով Ծադիկ Մանկանցի նուիրած և ազնուաշուք ափկին Մ . Մամուրեան :

Ազնուաշուք և մեծանձն Տիկնոջ սոյն երկրորդ նուէրն մեր սիրոն կը լնուերախագիտական զգացմամբ , և ի դիմոց հանդիսիս ազնիս . Ընթերցովաց , մեր խորին չնորհակալութիւնը կը յայտ-

նեմիք հրապարակաւ :

Սոյն դիրքն ամեւզգովին կազմեալ պատրաստ պիտի լինի Յունիս 1ին , և նուէր պիտի ստանան այն բաժանորդք որ մինչև Յունիս 4 , իւրեանց բաժնեդինը վճարած են . իսկ չվճարովք , իւրաւունք չպիտի ունենան այն նուէրը ստոնալու :

Հանդիսիս բաժնեգինն զաւառաց համար անփափիս կը պահենք , այսինքն 2 մէծիտ . նոյնպէս Պօլսոյ համար ալ 2 մէծիտ : Վեցամսեայ և եռամսեայ չընդունուիր երրէ՛ք : Բաժանորդագագրութիւնք արեգլիսէն կ'սկսին :

Կը խնդրենք մեր ազնիս բաժանորդներէն որք Ծադիկն իրենց ծանօթներու ըլքանակին մէջ տարածեն :

ՆՇԱՆ Կ . ՊէրՊէրԵԱՆ

\*\*\*\*\*

ԲԱՐԻ ԵՒ ԸՆԿԵՐԱՄԱԿԻՐ ՅԱԿՈԲՅ

Յակոր ինը ատրեկոն էր և դպրոց կերթար , որ իր բարի վարքով և ժըրութեամբ սիրելի եղած էր իր դատիարակին :

Օր մը դաստիարակը գուրս ելած էր : Յակորին ընկերները իրենց գործը թողուցին և սկսան խալած , որ խաղալու ժամանակն չըր : Բայց Յակոր գիտէր ամէն բանի ժամանակն , թէ և իր դատիարակը քովը ըրլար : Ռւսոի շարունակի կ'աշխատէր :

Երբ դաստիարակը վերագարձաւ դպրոց , տեսաւ որ միայն Յակոր դըսլրացին օրէնքը կը յարգէ և տուանց ձայնի կ'աշխատի : Դաստիարակը գոհ ելաւ Յակորէն , բայց շատ ցաւեցաւ միւս աշակերտաց վրայ : Յակորին դատնալով բառ . « Ապրի՛ս , բարի տղա՛ս , որ դու միայն կը սորվիս դասերդ » : Իսկ միւս տղայոց ալ բառ . « Դուք

յանցաւոր էք և պիտի պատժուիք :

Այս ամէն օրինազանց տղայք սկսան լու : Յակոր տեսնելով իր ընկերներուն արտասուքը սիրառը շատ շարժեցաւ և գնաց դաստիարակին աղաչեց որ իր ընկերներուն յանցանքը ներէ : Դաստիարակը Յակորին սիրոյն ներեց անոնց յանցանքը : Յակորին ընկերները ուրախութեամբ դացին անոր ձեռքը սեզմեցին և իրենց չնորհակալու թիւնը յայտնեցին :

Յակոր իր ընկերները իր անձին ոկէս կը սիրէր, և ուստին մէջ յառաջ կ'երթար : Ուստի անոնց եռանդը գրգռելու համար ատեն ատեն այլ և այլ հարցումներ կընէր անոնց . զար օրինուկ իր հարցումնէր . « Մեր ծաղիկը ձմեռը կը աճի , ո՞ր կենդանի բաց աշքով կը քրնանայ , ո՞ր կենդանին երկու հարիւր տարի կ'ապրի . ամպը քանի՞ ձեռով վար կիջնէ . ոսկին աւելի օգտակա՞ր է թէ երկաթը :

Յակոր այս տեսակ հարցումներ ստէպ կընէր՝ իր ընկերներուն : Անոնք երբ չէին կրնային պատասխանել , չառ կ'ամընչային և իրենց պահանութիւնը ձմենչնալով սկսան այնուհետեւ ուսման պարապիլ :

Երբ Յակոր նորէն հարցումներ կընէր , անոնք շուտ մը պատասխանը կուտային անոր :

Յակորի բարի օրինակով իր ընկերներէն շատերը ուսումնատէր և կարգապահ եղան և առաջացան իրենց բոլոր դասերուն մէջ :

Դաստիարակը տեսնելով Յակորին ընկերներուն մեծագոյն մասին յառաջադրութիւնը կ'ուրախանար և կ'ըսէր միշտ ոճեր յառաջադրիմութիւնը բարեցան և սիրելի Յակորին կը պարաւուրիք :

Բարի ըլլանք Յակորին պէս . որ մենք ուրիշներուն բարութեան պատճառ ըլլանք :

ԿԵՏՐՈՒՍ Ս. ՄՊԱՐԹԱԼԵՏԻ,

13 Ապր. 1890  
Խոմիք

### 02ի ՎՐԱՅ ԱՊՐՈՂ ԱԱՐԴ ՄԸ


Վերսնշանակեալ պատկերն կը ներկայացնէ Բիբօն Մէպա կոչուած օձին վրայ ապրու ասրդ մը , վեց անգամ մեծցած : Ծովային օգնական բժիշկ Պ. Բոլ կուտ գտած է սոյն հետաքրքրական միջան Սևնեկալի մէջ և զրկած Գաղպիսյ բնակոն պատմութեանց թանգարանին : Սոյն միջան սարդերու բնանեաց կը պատկանի : Մարմինն ձւածեւ է . և տափակ երր կենդանին անօթի եղած լինի : Բայց երբ էգն արեամբ ուռենայ , փոքրիկ ձիթասլուզը մը ծաւալին կը մերձանայ : Քալուածքն յամբ և դանդաղ . բայց ամենամեծ դիւրութեամբ կը փակչի այն ամէն մարմնոց որոց կը հանդիպի : Իւր թաթէրն թուով վեց , մանկերով զինեալ են . փաքըր եղած միջոցին թաթէրու թիւը վեց է : Երբ կենդանւոյն վրայ ապրի , իր խայթոցներն ոչինչ զգացնել կուտան նմա բայց միայն այն ժամանակ երբ արեամբ յագենալով կուռի և ծանըր կը կըսէ : Արուն միշտ առաւել փոքր կ'երեւի քան էգն . գոյնն ամբողջովին սև փայլուն գեղին գծերով շրջապատեալ : Պատկերին մէջ ներկայացուածն արու է և այն տեսակն ում կը պատկանի այս տարօրինակ միջան . ի հարկէ նոր է և Պ. Կուտ այժմէն ինքինքն գիտական խուզարկութեանց յանձնած է նորա բնափառական յատկութիւններ երեւան հանելու համար :

Մեծ գիտունը այսօր կ'աշխատի սորա էզն ևս գտնելու համար և իւր խոյզերըն կը չարունակէ ընել, հսկայամարմին անասնոց վրայ, որովհետեւ ակներեւ ճշմարտութիւն մ'է թէ՝ էզն միշտ կը սիրէ չորքոտանի մեծ կենդանեաց վրայ ապրիլ լիովին յագուրդ տալու համար իւր որկրալութեան։ Եւ Պ. ԲօԼ կուտի գտած սոյն իխօս կոչուած սարդին էզն կրնայ գտնուիլ եղանց, ոչ լսարաց, կովերու վրայ, քանզի նոսդիւրաւ կրնայ սնանիլ այդ արիւնալի անասնոց մաէն և ամէն մէկ անդամին

տասարդներն չեն ուռիր և չեն ապրիր հսկայ կենդանեաց վրայ, այլ կերթան մողէսններու, կրեայներու և փոքրը կաթնատուաց քով որք իւրեանց համար աւելի կառքեր են քան ճաշարաններ։

Լու Նաբիոն.

Մ. Գ. ՄՈԶԻԱՆ



12000 ի մօտ ձու տծել։ Սոյն ձուերն իրենց մէջ կը պարունակեն փոքր իխօս ներն որք ծնելնէն վերջ, կրնան ընդերկար առանձինն ապրիլ առանց դիմելու չորքոտանեաց, քանզի բնութիւնն, նուրիած է իւրեանց իրենց ներքին կազմակերութեան մէջ մաս մը մնունդ որով կամին ժամանակ մը։ Ահա առ ինչ օգուտ ունի արեան այն մեծ քանակութիւնն զոր կ'առնու մարդն։ Ահա այս եղանակաւ կարելի եղաւ հասկընալ թէ՝ ինչու արուներն կամ երի-

Ծոյլը կը մեռնի ու անյիշտոտակ կը թաղուի, իսկ աշխատասիրին անկենդան կաւը հոգն իւր մէջ պահելէն վերջն ալ անոր յիշտատակը կը մնայ։ Եւ մարդիկ կամայ և ակամայ պիտի օրհնեն զայն իւր գործոցը համար։

Կենացդ գործն ժամանակին սկսէ ցաւալի բան է սերմ ցանել այն ատեն յորժամ հունձքը քաղելու ատենդ է։

→→→○○○←←←

Ա Շ Ո Ւ Դ

---

Աճան ամպեր կը բռչի՞ն . կը բռչի՞ն  
Ի վե՛ր կտպոյն այն անհուն .  
Ամրան ծաղկունք կը մեռնի՞ն , կը մեռնի՞ն  
Հուսկ դալիպահար բայց սիրուն .  
Ճրաբնջող սալն մերմօւնն զրուելով  
Փայ տուն ձմրան պաշարով .  
Սուրբ զամպակներն ալ յուժիկ կը հնչեն  
Վերայ նոցա որք նիշեն . . .

Ասկի նրբոյի կը մարփի մեղմ , նրբաղ ,  
Հուսկ ժրապիս մ' նւս ռողարով ,  
Յորփին հովեր կը փըզեն անյապաղ .  
Տիսին երկինք , երկիր , ծով :  
Եւ տերեւներն՝ ամպաւման ու թերեւ  
Մինչ սրլանան դէպ յարեւ ,  
Վերջալուայն ի յերանգ կը փոխին ,  
Զի հասեալ է ժամ վերջին . . .

\* \* \*

Սիրոնն սրբայք , մանչ , աղջիկ , գիտցէ՞ք լու  
Թէ՛ Ձեր կենաց գաւունն ալ  
Կարհ կամ եւկար միջոցէ վերջ նարկաւ  
Պիտի սկսի վերջանալ .  
Օ՛ն , զանացէ՞ք յը վատնել ընդունայն  
Մինչեւ իսկ ո՛չ մի վայրկեան ,  
Ու երբ հասնի ձեր գաւնան վերջալոյս  
Չողքա՞մ յաւնան դուք անյօս :

Այեսիս Կ. Կիկինինեսն

Սամսոն





Խելօֆ կենալ ուզող տղու մը զիխուն եկած փորձանելք :

### ԵԶՃՔ ՀՕՖՄԱՆ ՄԱՆՈՒԿ ԵՐԱԺԻՇՏԸ

Արդեօք Եօվէֆ Հօֆման, տասնամեռայ մանուկը, որ վերջերս այնախսից յուզում յարոյց երաժշտական աշխարհին մէջ, սահմանուած է ըլլալ երկրորդ Մօձարդ մը որ լցունէ կիսցի տե-


ղը, թէ սոսկական մարդ մը պիտի ըլլայ՝ քանի որ մօտենայ չափահասութեան։ Զիարդ և իցէ չկոյ տարակրյս թէ այս վայրկենիս մէջ կը ներկայացընէ եղական հետաքրքրաշարժ օրինակ մը մանկական հասակի մէջ կարողութեանց տարաժամ զարգացման։

Պատանետակն Եօվէֆ, ծնաւ ի Քրաքով 1877, յունիս 30ին, և եօթը տա-

բեկան կանուխ հասակին մէջ գրաւեց Անտոն Բուպինսթայն համբաւաւոր դաշնակահարին ուշադրութիւնը որ պատասխանատու է սա համարձակ գուշակութեան թէ Եօդէֆ է հրաշք մը զոր աշխարհ տակաւին չէ արտադրած Բնականապէս անոր հայրը ազգուեցաւ այսպիսի մեծ հեղինակութեան մը յայտնած գաղափարէն, և տղան տարուեցաւ Պէրլին տեսնուել գաշնակի ուսուցիչ Հէր Ռւոլֆի հետ։ Ռւոլֆ բացակայ էր տնէն, և անոր տնտեսը ծիծաղեցաւ այսպիսի նշանաւոր տղայ մը գտնուելու գաղափարին վրայ։ Բայց մանկան հայրը անդրդուելի մնաց, և տղան առանձին քննուելէ ետքը Հէր Ռէխութայնի և ուրիշ անկողմակալդատողաց առջև, տնտեսը հեռագրեց Ռւոլֆի, որպէս զի խոկոյն դտունայ գայ Քարլսպատէ։ Եկաւ Ռւոլֆ, ինքն եւս լսեց Եօդէֆի հրահանգները և հաւնեցաւ, և այսպէս փոքրիկ Հոփման նետուեցաւ երաժշտական աշխարհը։

Յայնմէետէ տղան դաշնակ զարկած է եւրոպայի մեծ քաղաքաց շատին երաժշտութեան սրահներուն մէջ, ուրբազում ամբոխ հաւաքուած կ'ըլլար։ Զարմանալի է որ Եօդէֆ ոչ երկչուութիւն ունի, ոչ մեծամտութիւն և ոչ ինքնահաւանութիւն։ Տոկուն պատահի է նա, թէպէտ փոքր իւր տարիքին նայելով, և անոր ձեռաց լոկ ըմբունումը չցուցնէր քիչ ոյժ Փիզիքական։ Արդարեւ տառը տարեկան տղայ մը պարտի չունենալ քիչ դիմացկունութիւն որ կը զարնէ նուագահանդիսի մը մէջ տասը տասներկու երկար և դժուարին կտորներ, և յետոյ կը վազէ դուրս ախորժանօք գնդակ խաղալ ուրիշ տղայոց հետ։ Բայց այսպէս ըրաւ տակէ քիչ առաջ, և երբ բարեկամ մը երկիւդ

յայտնեց թէ շատ պիտի յոգնի այդպէս ընելով, պատասխանեց։ «Դաշնակ զարնէլ շատ դիւրին է, բայց շատ դժուար է գնդակի խաղը։ ուրեմն պարտիմ երթալ սորվիլ։» Արդարեւ նա է կատարեալ տղայ մը, ունենալով տըզայոց յասուկ սէրլ խաղի և անհանգարտութիւնը։ Ի լոնտոն բիւրեղեաց պալատան մէջ անցեալ օր երբ տւարտեց գաշնակահարութիւնը, անձկանօք կ'ուզէր փախչիլ ամբոխին գովեստներէն՝ որպէս զի ընտրէր հոն ծախուած խաղալիքներէն մին։ Շատ չպարապիր գաշնակ ածելու կրթութեան, առ այժմ բաւական կը համարուի անոր համար օրն իւր ժամ մը կամ մէկ ու կէս ժամ աշխատութիւնը։ Շատ քիչ ուշադրութիւն կուտայ իրեն ընծայուած մեծամեծ գովեստներսւն, բայց կարի կը վշտանայ քննադատուելէ կամ յանդիմանուելէ։ Անոր այժմու ճանապարհորդութեան նպատակն է հաւաքած գրամ իւր երաժշտական կրթութեան համար։ Հարկու շատ ստակ կը շահի, վասն զի միայն յԱմերիկա ճանապարհորդութենէն, պիտի շահի 5 000 անգիտական ուկի։ Պատանին Հոփման է սրամիտ տղայ մը, մայրենի լեզուն է Եհէրէն, բայց կը խօսի սահուն գաղզիերէն և գերմաներէն, և երբ հարցուեցաւ թէ ինչո՞ւ համար չսորվիր Անգլիերէն, պատասխանեց թէ՝ «Երեք լեզուն կը բաւէ մարդու մը համար։» Տարածամ կամ կանխահաս երաժշտական տաղանդ ունեցողներ դուն ուրեք երկար ապրած են, բայց Եօդէֆ է ուժեղ և քաջառողջ տղայ մը, և լու ըստամոքս և զօրաւոր ջիզեր ունի։ Ուրեմն յուապի է որ նորա այս հանգամանքն և երկարաւու հանգիստ մը պիտի զերծ կացուցանեն Մոծարդի, Շիւպէրգի և Մէնտէլսոհնի տարածամ մահուանէն։



## ՊԱՏԱՆԻՈՅ ՄԸ ՎԻՇՏԸ

Դալկահար դիմօք, սրով վճարի,  
Տեսայ դուզոջուն, մի հէգ պատանի,  
Հարցի, սիրըս խո՞ր տիրութեամբ լըցուած  
Աղաւութեթէ՞՝, կեանեդ է վա՛ղ թօւած.  
— Ո՛չ, լսաւ, դուս համար չէ իմ լաց:

Դա բզզեցած էր, ցնցոփի լարեր,  
Եւ մարմնոյն վլրայ վերեր կ'եւեւէր.  
Հարցի, հէ՛գ տպայ արդեօք բազմացաւ  
Վերերո՞ւդ համար, կընես այդշափ ցաւ.  
— Ո՛չ, դոցա համար չէ իմ հոգին լսաւ:

Նրուա՞ն աչերէն աղի արցունեմէներ  
Աւա՛ղ . . . չը գիտեմ ինչո՞ւ կը կարէր . . .  
Հարցի, վեսակէգ անտեռունց, անոն,  
Թափառաւորջիկ. պանդուխս մ'ե՞ս արդեօք.  
— Ո՛չ, պատասխանեց, այդ չէ իմ բոլոր:

Իւր ճակտին վլրայ, պատանեկութեան  
Երբէ՞ք չըկար խէ՞ք, մի զնցին նըւան . . .  
Հարցի, վերստին, խօ՛չ, կըսկի՞ծ ունիս  
Հիւանդ ե՞ս արդեօք որ կը տառապիս,  
— Ո՛չ, պատասխանեց, այդ չէ ցաւ սրխի:

Տժզոյն էր սժզոյն իւր հոգին արդէն,  
Իւր նման իսեղներ լոկ այդ ցաւ գիտեն  
Հարցի, որք ե՞ս որ կընես սուզ ու հեծ  
Այդ հասակիդ մէջ, հազիւ տանուվեց.  
Ա՞ն . . . չըգիտեմ է՞ր, այս հարցմանս լսեց . . . :


ՆԱԵՆՈՄԻՍ

ԳԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

ՊՆԱԿՆ ԱՍԵՂԻ ՄԸ ԾԱՅՐԻՆ ՎՐԱՅ

Պեակն ասեղի մը ծայրին վրայ հաստատելու, հասարակչութեան մէջ պահելու եղանակը. — Առէ՛ք երկու խրցան և ճեղքեցէք իրենց առանցքին համեմատ, և այս կերպիւ յառաջ եկած չորս կտորներուն ծայրերը չորս պա-

մասն ասեղի մը ծայրին վրայ, որուն գլուխը պէտք է միեւ շիշի մը խցանին մէջ. Զգուշութեամբ գործելով — որպէս զի սահելու վարանգին չ'ենթարկի — կրնաք մինչև խոկ շարժում տալ պնակին, որ ուզուծնուդ չափ պիտի դառնայ, յորչափ այդ շարժումը չի խանգարէր հաւասարակշութիւնը:



տառաքալ հաստատեցէք՝ ճեղքուածէն քիչ մը վար. աստ այս խցանները պընակին չորս բոլորտիքը շարեցէ՛ք, իրարմէ հաւասար հեռաւորութեամբ, հոգ տանելով մանաւանդ որ պատառաքաղներուն ակռայները պնակին եզերքը կրթնի, տառանում զերծ մնալու համար:

Այս դրութեամբ պնակը կրնայ հաստառուն հաւասարակշութեան մէջ

Փ ի թ է թ ս ի վ թ ս 3

ՀԵՏԱՔՐԵՐԱԿԱՆ ՇԱՏՄՈՒԹԻՒՆԵՐ

Փիղերը կենդանաբանութեան հաստամորդ կոչուած կարգին սլատկանով յաղթամարմին անասուններ են: Իրենց հսկոյ մասկոյտին ներքեւ թաքուն կը մնայ հանձարեղ իմացականութիւն մը: Այս անասունները բազմաթիւ օրինակներ տուած են իրենց զարգացեալ

իմացականութեան մասին և մարդ երբ ուշադիր հօգւով մը ականատես լինի իրենց ամէն մէկ շարժմանն առանց տարակուսանաց պիտի համոզուի թէ՝ փիղը հակառակ իւր տձեւ ու կոչտ ձեւին, միշտ հանձարեղ անասնոց կարգէն պիտի լինի։ Գեղեցիկ դէպերով հետաքրքրական հաւաքածոյ մը ներկոյացնենք մեր ընթերցողաց։

Մատակասքար կղզւոյն մէջ, փղի մը պահապանը հնդկական ընկոյզ մը գըտնելով, կը կոտրէ զայն անտօնոյն գըլխոյն վրայ։ Յաջորդ օրը, փիղը չը մոռցած երբէք նախորդ տւուր կրած անորդանք, կը տեսնէ փողոցին մէջ խունութներին միայն առջեւ ընկոյզներով լի կօղով մը։ Խոկոյն կառնու անսնցմէ մին, և պատիճով զօրաւոր հարուած մը կուտայ իր պահապանին։ Տարակոյս չկայ անհաւատարիմ պահապանը անակընկան հաւատածին ներքեւ կաթուածահար գետին կ'ինայ։

Բօնտիշէրիի մէջ, զինուոր մը իրեն սովորութիւն ըրած էր գաւաթ մ'ոգելից ըմպելի տալ քաղաքին փիղերէն միոյն ամէն անգամ՝ որ ինք ամսաթոշակն ընդունէր։ Օր մը, զինուորականը չափէդուրս խմած լինելով, ոստիկանութենէն կը փնտուէր։ Հալածեալ եկառ պահութափի իր սիրական փղին յաղթամրմին սրունքներուն մէջն։ Զինուորք ընդունայն ճիգեր ըրին ճերբակալելու համար զայն։ Երախտագէտ անսունը թոյլ չէր տար, և պատիճովը կը պաշտպանէր իւր բարերարը։ Յաջորդ օրը, հալածեալ զինուորը արթնցաւ, տեսաւ ինքզինքը ահաւոր դիրքի մը մէջ և երկիւղ զգաց փղին հակայական մարմնէն որոյ ներքեւ կրնար ընկճիլ։ Եւ անսունը սիրոյ արտօյայստութիւններ կընէր փարատելու համար անոր

## ԵՐԿԻՒՂՆ։

Դնտապետ Սմիթ ուրիշ հետաքրքրական գէսկը մը կը պատմէ։ Միացեալ նահանգաց մէջ տեսարանին վրայ ելնող փիղ մը անհուն սէր կապած էր շան մը հետ։ Հանդիսականները հաճոյք կզգային չնիկը զարդարելով որովէս զի այդու կարենաւ գրգռել փիղը։ Օր մը այս սովորական դրօսանքը յարդանոցի մը քով կը լիներ։ յարդանոցին մէջ փիղը բանտարկած էին։ Երբ տնասունը չնիկին գալլ լսեց, անմիջապէս ուժեղ հարուած մը տուաւ ատաղձներուն, կոտրտեց զանոնք և բացուած ճեղքերուն մէջն պատիճը երկնցնելով՝ այնքան սպասնական եղանակաւ մը դիտեց որ ներկայ եղողք սպասափելով խոյս տուին։

Պատերազմական պաշտօնէէ մը հետեւեալ տեղեկութիւնը կ'առնունք։ Անդիսական բանակը դէալ ի Սինկարուր կը յառաջանար թնդանօթաձիք խումբը գետէ մ'անցած միջոցին, թնդանօթակիր կառաց միոյն վրայէն պաշտօնակալ մը կ'իյնայ։ Դժուարին կացութեան մը մէջ կը գտնուէր։ Ետեւի կառքին անիւները քիչ ատենէն պիտի կոխտէին զայն և անցնէին։ Նախախնամութեան մէկ գեղեցիկ աջակցութեամբն, ետեւի կառքը քաշող փիղը տեսնելով վտանգը, պատիճովը վեր կը բարձրացնէ անիւն և օդին մէջ տռկախ կը բռնէ զայն մինչեւ որ զինուորականը յոտին կ'ելնէ և մօտալուտ մահուանէն կրնայ խոյս տալ։

Ճնդկաստանի նուիրական գրքերը գովեստիւք կը խօսին Քունիւնուր կոչուած փղին վրայ որ բնիկ Ռածափ մը ամենէն սիրական անուններէն մին եղածէ։ Երբ փիղը իւր տիրոջը հետ բռնուելով բանտարկուեցաւ թշնամոյն ճեռօք, ուղեց վրէժ լուծել իւր տիրոջը

հակառակորդներէն։ Ուստի գիշեր մը արթննալով այն բանտին մէջ ուր տիրոջը հետ արուած էր մի քանի օրէ ի վեր, յարձակեցաւ բանտապահներուն գրայ, մի առ մի խեղդեց զնոսա, տիրոջը շղթայները քակեց և անոր հետ խոյս տուաւ բանտէն։

Սիւրիոյ մէջ ընտանի փիղ մը ամեն օր իւր տիրոջմէ որոշեաւ քանակութեամբ գարի կ'առնուր։ Սպասաւորը գարիին կէսը կը վերցնէր։ Օր մը տէրը իւր ծառային ներկայութեամբ տուաւ սովորական պաշարը։ Փիղը ուղելով յայտնել գողութեան դէպքը և ցուցնել իսկ իւր բաժինը, պատիճովը գարին կիսեց, մէկ մասը ինք առաւ և միւս մասը ծառային կողմը նետեց։ ծարտար եղանակաւ մը հասկցուց իւր տիրոջ սպասաւորին պարաւելի ընթացք։

Ուրիշ փիղ մը ամէն անգամ որ գարի ուտէր, պահապանը զուարձանալու համար գարիին մէջ գայլախազի կտորներ կը նետէր։ Փիղը յարմար առթի մը կ'սպասէր վրէժը առնելու համար։ Առաւօտ մը տեսաւ որ պահապանը կաթսային մէջ միս կ'երէր, առանց վայրկետն մը կորսնցնելու, մոխրէն կոյտ մ'առաւ և կաթսային մէջ նետեց։

Գեղեցիկ և չնորհալի պատմութեամբ մը վերջացնենք մեր յօդուածը։ Պիրմանացի երիտասարդ իշխան մը կ'առնուանանար։ Իշխանը փիղ մ'ունէր զորշատ կը սիրէր։ Հարսանեաց յաջորդ օրը, երբ ամուսնացեալք իրենց տանը պատշգամն ելան առաւօտեան զալօդը չնջելու համար, փիղը որ նոյն պահուն պարտէզը կը գտնուէր, առենելով իր տէրը, կը քաղէ գեղեցիկ ծաղիկ մը, և մօտենալով պամպուի ձիւղերէ շինուած պատշգամին, պատիճովը կը ներկայացնէ խնկարոյր ծա-

զիկն գեսատի տմուսնացելոց։

Ներկայ պատմութիւններն իրական են, իրենց հետաքրտական նկարագրովն և ծիծաղաշարի կողմերով կը յայտնեն փղին հանձարեղ անասուն մը լինելը։

Մ. Գ. Մօջեան

### ԱՆՑԱՑԱՐ ԴԱՏԱՍՏԱՆ

Գրեթէ 300 տարւոյ չափ առաջ Լօնտոնի մօտ թայմզ գետին եղերքը, Պաթթելը ափի ծաղկաւէտ գաշտերուն մէջ այրի կին մը Աննիս Գոլլի և իւր որբ մը նացած փոքրիկ թոռը կը բնակէին։

Անոնք լաւ օրեր տեսած էին։ որովհետեւ իւր Տօրօթին հայրը՝ Հէնրիկոս ԲՌԵ. թագաւորին տմուսնոյն՝ բարի Գաթէրինա թագուհւոյն պարտիզաւնը եղած էր։

Բայց երբ Հենրիկոս բարի Գաթէրինան կնութենէ արձակեց Աննա Պոլէյնի հետ ամուսնանալու համար, առաջնոյն բոլոր սպասաւորները արձակուեցան։ Այս մեծ գժբագութիւն մ'էր ընտանեաց համար. բայց տակէ աւելի մեծ գժբագութիւններ անոնց կ'սպասէին։ Տօրօթին եղբայրը, շատ ճարագիկ երիտասարդ մը՝ հին պատի մը վրան իշնալովը սպաննուեցաւ, և իւր մահը այնչափ վշտացուց հայրը և մոյրը, որ շատ երկայն չ'ալպրեցան անոր վրայ։

Այսպէս իւրեղմ փոքրիկ Տօրօթիս, որ գեռ մանուկ էր իւր կոյր և անկարող մեծ մօրը հետ մինակ մնաց, առանց ապրուստի որ և է միջոցի։ Չ'էր գիտեր թէ՝ ի՞նչ ընէ. քիչ մը ծաղիկ և քիչ մ'ալ պտուղ հայթայթելով ամեն օր Լօնտոնի փողոցները կ'երթար քանի մը բէն շահելու համար. բայց նա

մինակ չէր երթար , այլ շատ գեղեցիկ շան մը հետ ընկերացեալ , որն որ նուիրեալ էր իրեն բարի Գաթէրինա թագուհին՝ երբ այս շունը դեռ շատ փոքրիկ էր , ինպէն ալ այս շունը՝ որ Գօնաթան կը կոչէր , շատ կը սիրեր :

Այսպէս բաւական ժամանակ բաւական ստակ շահեցաւ իւր մեծ մօրը և իրեն կերակուր և ըմպելիք գնելու համար . բայց վերջապէս ձմեռը եկաւ և ծեր կինը հիւանդ պատկեցաւ և իրենք ալ յետին թշուառութեան մատնուեցան :

Տօրօթի իւր այս դժբաղթութեանց կրցաւ դիմանալ . այլ երր տեսաւ ծեր Աննաին կրած ցաւերը , ալ չ'կրցաւ դիմանալ և աչքերը արտասուօք լի , գոչեց , — իմ ամենասիրելի մեծ մայրս , պիտի ըլլայ . պիտի ծախեմ իմ սիրելի Գօնսթան : Առկէց քիչ ժամանակ առաջ ՍիւֆՓօլքի դքսուհւոյն ծառաներէն մին ինձ կէս ոսկի վճարեց այս գեղեցիկ չնիկին համար :

Եւ միթէ բարի Գաթէրինա թագուհւոյն քեզի ընծայած շունէն կրնա՞ս բաժնուալի : — Ոհ , այդ անշուշտ իմ սիրած պիտի կոտրէ , բայց միթէ ձեզի հացի կարօտ կրնա՞մ տեսնել : Յետոյ այս խեղճ փոքրիկ արտածը Գօնսթանսին հետ մէկտեղ մեկնեցաւ ՍիւֆՓօլքի դքսուհւոյն երթալու համար . բայց նա տնմիջապէս լալով և հեծ կլտալով ետ դարձաւ այնպէս որ կարծես թէ սիրով կոտրած էր . որովհետեւ ձամրուն վրայ գողի մը հանդիսած էր , որ իր սիրելի փոքրիկ շունը իրմէն առած էր . ըսելով թէ՝ Այս շունը ինձ կը վերաբերի , և սպառնալով իրեն որ եթէ իրեն հետեւելու ըլլայ զայն բանալ պիտի դնէ :

Այս գժուար փորձանք մ'էր խեղճ

Տօրօթիին համար . ալ ուրիշ միջոց մը չը գտաւ բայց եթէ մուրալ , և ամենաստորին աստիճանին խոնարհելով՝ որոշեց հնազանդիլ ամեն բանի առջեւ որպէս զի իրեն ծեր և կոյր մեծ մօրը համար օգնութիւն հայթայթէ : Ուրեմն նա գուռնէ գուռ պատեցաւ և օգնութիւն խնդրեց պատմելով իրեն պատահած դէպքը : Յիրաւի ոմանք՝ որոնց պատերը ուրիշներունին աւելի զգայուն էին անոր ողորմութիւն տւին . բայց մեծ ագոյն մասը մի միայն իրենց զրասանաց վրայ կը մտածէին և խուլ ականջ կը գտանային աղաւչողին և կը յանդիմանէին զայն իրեն օրտկանը ճարելու համար : Այս ծայրայեղ կացութեան մէջ խեղճ Գօնսթանսին ընկերակցութեան պակասութիւնը կը նշմարեր որուն հաւատարմութիւնը և գգուանքները աշխարհային ցուրտ անտարբերութեան դէմ միսիթարութիւն մը կը հայթայթէին :

Հիմայ ձմեռուան ամենացաւըստ եղանակն էր , և օր մը այս խեղճ փոքրիկ արարածը առաւօտուընէ մինչեւ երեկոյ մուրալով մինչեւ խոկ մէկ թէնս մը անդամ ընդունած չէր , վշտէ հիւծած , անօթի և ցրտէն սառած՝ մարած ինկաւ հողին վրայ , ուրիկէց՝ հաւանականորար երեք չի պիտի ելնէր , բայց եթէ նախախնամանկան սախթով մը : Նայանկարծակի արթնցաւ շան մը իւր վերայ ցատկելով . այն իւր սիրելի Գօնսթանն էր օր շատ սիրուն եղանակաւ մը գգուելով իւր ցրտէն սառած դէմքը և ձեռքերը կը մկէր : Զարմանքը և ուրախութիւնը ի վերակենդանութիւն կոչեցին զնա , և հաւատարիմ անասունը իւր բազուկներուն մէջ առնելով , ըսաւ , — Այժմ կարող պիտի ըլլամ տուն հասնելու , հիմայ ես քեզ

գտայ իմ սիրեցեալ շունս :

— Քու շունդ , անզգա՞մ , ալլալակեց անցորդ մը : Քեզի պիտի սորվեցնեմ թէ այդ հիւպատոսին կնկանը՝ Տիկին Մուրին կը վերարերի , այս ըսելով շունը անոր բազուկներէն դուրս քաշեց : Ճըշմարփտ կըսեմ պարոն թէ՝ այդ իմն է , այդ ինձ տրուեցաւ երբ դեռ շատ փոքր էր , բարի Գամթէրին թագուհիէն՝ որ զիս շատ կըսիրէր : — Հօ , հօ , ըսաւ մարդը կոշտութեամի խնդալով , ճիշդդուք ալ թագուհւոյ մը սիրելոյն կը նմանիք :

Այս ըսելով շունը հեար առած սկսաւ քայլել , բայց խեղճ աղջիկը մը . սած , ցրտէն սաւած և յոդնած անոր հետեւեցաւ , թէպէտ և իւր սրունքները ալ չէին դիմանար զայն կրելու :

Անմիջապէս որ տուն հասաւ աղաչեց սպասաւորին որ զինքը թոյլ տայ իւր տիրուհին աեսնելու որպէս զի զայն համոզէ թէ՝ շունը իրն է . բայց սպասաւորը ապսպրեց իրեն որ հեռանայ և դուռը անոր երեսին գոցելով զինքը յուսահատութեան մէջ ձգեց :

Տօրօթի արտասուելով նստեցաւ քարի մը վրայ և որոշեց սպասել մինչեւ որ ընտանիքէն մէկը տեսնէ , վերջապէս կառքի մը աղմուկը լսեց , դռները բացուեցան և ծառաները հիւպատոսին կառքին համար ճամբայ բայց՝ ճամբայ բացէք , պոռալով դուրս վազեցին : Ամբողջ ընտանիքը դուրս ելու զինքը դիմաւորելու , բայց ոչ ոք ուշադրութիւն ըրաւ խեղճ Տօրօթիին : Սակայն Լօրտ թովմաս երբ զայն տեսաւ կշտամբեց ծառայները , ըսելով՝ « Զէ՞ք օգներ այս փոքրիկ արարածին . չէ՞ք տեսներ թէ՝ անօթութենէն և ցուրտէն մեռնելու վրայ է : » Տօրօթի այս խօսքերէն քաջալերեալ մօտեցաւ և ըսաւ , « Յիրա-

ւի , Տէր իմ , ես մսած եմ և անօթի , սակայն ես ողորմութիւն խնդրելու եկած չեմ , իմ փոքրիկ շունս ուզելու որ Զեր սպասաւորներէն մին ինէ առած է :

— Ի՞նչպէս , ստախօս դատարկապոտ , ըսաւ հպարտն Տիկին Մուր , որ գուրս եկած էր իւր ամուսինը դիմաւորելու : Կը համարձակիս իմ դէմս իսկ իմ շունս պահանջել : Տօրօթի քաջութիւն չ'ունեցաւ . տիկին Մուրին պատասխանելու , սակայն Տէր թովմասին ըսաւ , ճըշմարփտ կըսեմ Տէր իմ այդ իմ շունս է և ասկէց գրեթէ երեք ամիս առաջ ինէ գողցուեցաւ :

— Կ'իմանա՞ք , ամուսինս . ըսաւ Տէր թովմաս . դուք ալ գիտէք թէ արդէն անասունը այսչափ ժամանակէ ի վեր է որ ունիք :

— Այս , պատասխանեց իւր աղնուութիւնը , բայց գիտեք որ այդ ինձ տրուեցաւ թագաւորին խորհրդականներէն Տէր թիգէն որ գնած էր իւր տան դրան առջեւ մարդէ մը :

— Բայց ո՞վ գիտէ , ըսաւ Տէր թովմաս , թէ այդ մարդը ուրկէց առած է զայն :

— Բայց , ըսաւ տիկին Մուր , վկայութիւն մը չունի որ այդ շունը միշտ իրեն կը վերաբերէր , և այսպէսով իւր իրաւունքը չի կրնար հաստատել :

Շատ լաւ ըսաւ Տէր թովմաս ինչպէս որ ես թագաւորութեան հիւպատոսն եմ և առաջին գատաւորը , պարտքս է դատաստան տեսնեմ . պիտի ջանամ պատճառը երեւան հանել , և կարծեմ թէ որոշում մը պիտի ընեմ որուն ճըշմարտութիւնը վճռողական ըլլայ : Այս ըսելով սպասաւորի մը ըսաւ որ շունը ներս բերէ : Շունը ներս բերուեցաւ և և Տէր թովմաս զայն իւր ծունդին վրայ առնելով ըսաւ : « Հիմայ , ամուսինս ,

դուք կըսէք թէ այս շունը Զերն է , և զայն Ռօզէթ՝ կը կոչէք . այս փոքրիկ աղջիկն կըսէ թէ իրն է , և զայն Գօնըսթան կը կոչէ . ուստի հիմայ կը հրամայեմ ձեզ որ երկուքնիդ ալ սենեակին մէկ մէկ անկիւնը կերթաք և զայն կանչէք :

Անոնք ալ այսպէս ըրին և տիկին Մուր ակսու կանչել ըսելով Ռօզէթ՝ , Ռօզէթ . քու տիկուհւոյդ եկուր , իր գեղեցիկ Ռօզէթու :

Շունը մի միայն պոչը երեցուց :

Յետոյ Տօրօթի ըսաւ , Գօնսթան , Գօնըսթան . և ահա անմիջապէս Տէր Թովմասին գրկէն ցատկեց և ծայրագոյն սէրով իւր տիրուհւոյն վրայ ցատկեց :

Արդիւնքը պարզապէս յայտնի է ըսաւ հիւպատոսը . շունը իւր տիրուհին ճանչցաւ , նա է իւր անունն , և զայն անոր կուտամ : Տիկին Մուր այս լսելով ըսաւ , ինձ մոխի ըրէ աղջիկս , եթէ քու շունդ ինձ ծախել կուզես լսւ գին մը կուտամ անոր : — Ո՞հ , ոչ ըսաւ Տօրօթի , չ'եմ կրնար իմ սիրելի Գօնըսթանէն բաժնուիլ : — Բայց ես քեզի ոսկի մը պիտի վճարեմ ըսաւ Տիկինը : — Ա՞հ , իմ Տիկինս մի հրապուրեր զիս քու ոսկիովդ , և կամ թէ իմ խեղճ կոյր մեծ մօրս հիւանդութիւնը պիտի ստիպէ զիս Զեր տուածն ընդունելու : — Ո՞հ , պատասխանեց իւր ազնուութիւնը , եթէ դուք մեծ մայր մ'ալ ունիք ես պիտի տամ ձեզ տաք վերմակ մը քանի մը կտոր հագուստներ . — Բոչ ինձ , կրնա՞մ զնա իմ քովս առնուլ . — Տօրօթի լալով և հեծկլտալով ըսաւ , Ա — յ — ո , Տիկին իմ :

Ազնիւ զաւակ , ըսաւ Տէր Թովմաս դու

ազնիւ և առաքինի զոհ մը ըրիր քու պարտաւորութեանդ , ես քեզի պիտի գտնեմ մուրալէ աւելի լաւագոյն գործ մը քու ծնողքդ հոգալու համար : Կ'ուզես իմ աղջկանս հետ ապրիլ իւր իւր սենեկապանուհին : — Ոհ շատ ուրախութեամբ և հեշտութեամբ Տէր իմ , եթէ մի միայն կարելի է առանց մեծ մօրմէս բաժնուելու :

— Ես ձեզ զատեմ , Աստուած չընէ ըսաւ Տէր Թովմաս , այտին վրայէն արտասուքը մը սրբելով :

— Իմ տունո բաւական մեծ է ձեր երկուքին համար և թող ծեր տիկինը իւր մնացեալ օրերը հանգստութեամբ անցունէ :

Տէր Թովմաս իւր խօսքը կատարեց . փոքրիկ ընտանիքը երջանկութեամբ ապրեցաւ և պարտաճանանչ և սիրելի Տօրօթին կ'ուրախանար իւր առաքինի վարմունքին համար որ իւր սիրելագոյն մեծ մայրը թշուառ վիճակէ ազատած և ծերութեան հոսակին հանգստութիւնը հայթայթած էր :

ՄԱԹԻԿ ՀԵՂԻԳԵԱՆ

Գահիրէ 18/30 Հոկ. 1888

## Ա Զ Դ

Այն ազնիւ բաժանորդք՝ որ մինչեւ ցայոօր իւրեանց բաժնեգինը չ'են վրածարած՝ համբն մինչեւ տասնեւհինդ օր հատուցանել .